


### ՉՍՅԵՍԱԿԱՆ ՀՍՄԱՌՈՑՍԱԳԻՐ ՄԻՔԵԼԱՅ

Միքելայի ձայնական-համառօտա-  
գրութեան գրութիւնը հիմնուած է այն-  
պիսի կերպով մը՝ որ ամենայն լեզու  
կրնայ համառօտագրուիլ, և որ և իցէ  
խօսք և ձայն կրնայ վանկից վերածուիլ։  
Արդ թէ որ գործուով մը կարելի ըլլայ  
վանկ մը գրել այնպիսի արագութեամբ  
ինչպէս որ կ'արտասանուի, խնդիրը  
կը լուծուի։ Յիշուի Միքելայ գործին  
ասոր լուծումը կուտայ, որ 'ի գործ կը  
գրուի արուեստաւորին մատանց տակ

քսան նշաններ դնելով, որոնք հազար ու  
մէկ կերպով կրնան գործել կամ առան-  
ձին առանձին տունուած և կամ բա-  
ղադրուած։ Ամեն վանկ, զոր մարդս  
կը հնչէ, համառօտագրչէն զանազան  
տարբեր նօղերով բաղադրուած ներ-  
դաշնակութեան մը կը վերածուի, և  
այս թիւս կը փոփոխի երկուքէն մինչև  
տասն՝ քանի մը վանկից համար, և մէկի  
մը կը վերածուի, երբ վանկը մէկ հրնչ-  
մամբ միայն ըլլայ, այսինքն մէկ ձայնա-



Միքելայ գործին:

ւորով փոխանակ տառականին, որ հին  
գրութեանց մէջ կը գործածուէր, այս  
վանկական դասակարգութեամբս, ա-  
մենարագ է Միքելայ գործին, և դեռ  
աւելի կ'երագի երբ գործաւորին ձեռ-  
քերը չարտուղին երբեք և միշտ ըստե-  
ղանց վրայ գտնուին որովք կը գործէ։

Միքելայ գործին երկու կարգ ստեղ-

նարանէ կը կազմուի, իւրաքանչիւրն  
տասն ստեղամբք, որք մատից ճնշմամ-  
բը կը խոնարհին դաշնակին ստեղանց  
նման խոնարհելովիսն տառից զրոյմնե-  
րը կը բարձրացընեն և կը տպեն գլանի  
մը վրայ փաթուած թղթի վրայ նշա-  
նաց ձևերը։

Հեղինակս յաղոնեցաւ իր ձայնական-

համառօտագրող գործւոյն, ամենադիւրին կիրառութեան համար դաշնակի ձև տալու: Արուեստաւորն իրեն տասն մատերով կարենալով խոնարհեցընել միանգամայն տասն ստեղծուքը և կամ զորոյմէլ տասն նշանները, պէտք է անտարակոյս կերպով քան զհամառօտակ զորին արադուլթիւնը գերազանցել, որուն ձեռքը մէկ նշանէ միւս նշանը կը դրոյմէ: Բայ աստի՛ այս գործովս անսխիտան գրութեան դժուարութիւնք կը վերնան, վասն զի այն նշանները թղթի վրայ որոյ և բացայայտ կերպով իրենց հեռքը կը դրոյմեն:

Օրիորդն կիլիոյ, Գաղղիոյ երեսփոխանաց խորհրդարանին մէջ ներկայացուած այս գործւոյս փորձին միջոց, որու ինքնին կատարողն էր, առանց դժուարութեան արտադրեց կարգացուած խօսքին մաս մը, և մի և նոյն ժամանակ կրցաւ նշանակել նաև կեղծեալ ընդհատողը և շարժուածքը, նմանցընելու համար որչափ որ կարելի էր, խորհրդարանի նստի մը մէջ հանդիպած խօսակցութեւն (Օրիորդն կիլիոյ, որչափ որ կ'ըսուի թէ դաղղիերէն չէր հասկնար, բայց սակայն ամենայն հաւատարմութեամբ արտայայտեց լրամ ձայնները, և յետ արտայայտութեան կրցաւ ընթեռնուլ խօսքը, աչքէ անցընելով նշանքը որոց միտքը կը թարգմանէր: Փորձը շատ աւելի հաւատեցաւ երբ օրիորդն կիլիոյ իտալերէն խօսքին մաս մը կը թարգմանէր. վասն զի իր յիշողութիւն և հասկացողութեամբ կրցաւ իմաստները լրացընել և կէտերով մէկմէկէ

բաժնել. մինչդեռ դաղղիերէնի թարգմանութեանը վրայ չէր կրնար ընել: Այսու հանդերձ թարգմանութիւնն ըստ բաւականի հաւատարիմ էր, բայց ՚ի քանի մը ընթերցման պակասութիւններէն: Գործակիցն առանց հասկընալու գէշ կը կարգար, բառերէ նորօրինակ խօսքեր կը շինէր, տալով առաջին բառին վերջին վանկը՝ երկրորդին առաջին վանկին: Այս փորձս հաւատեց ձայնից նկարին և կամ արտայայտութեան ճրջութիւնը, վասն զի կարգացողին իմացականութիւնը չէր կրնար ուղղել եթէ գործիքը պակասութիւն ունենար:

Մինք չենք գիտեր կ'ըսէ օրագիրը, ուսկից այս հատուածս կ'առնուեք, թէ Միքէլայ գործին խորհրդարանաց մէջ գործածական պիտի ըլլայ թէ ոչ, որովհետև որոշելէն առաջ, պէտք է ստուգել նախ թէ արդեօք կարելի է առ այս ըստ բաւականի յարմարաւոր գործաւորք և ընթերցողք գտնել: Պէտք է զիտնալ նաև թէ արդեօք կարելի է նշանաց ձեռագիր թարգմանութիւնը զանց ընել, և կամ թէ համառօտագրութեան ուղղակի տպագրութեան վերածել խօսակցութիւնքը, մասնաւոր յաշողակ և վարժ շարողք գործածելով: Այս դիպուածին մէջ ատենաբանք, որոնք իրենց խօսած ձառերը կ'ուզեն ունենալ, փոխանակ համառօտագրիչ արհեստաւորի ձեռաց թարգմանութեանը, իսկոյն տպագրուածն կ'առնենան:

Մեծ ինսյոզութիւն կ'ըլլայ ժամանակի թէ երեսփոխանաց և թէ պաշտօնական օրագրաց համար:

Ն Ո Ր Պ Ա Տ Ո Ւ Ա Ս Տ

Քաղաքականացեալ աշխարհի բոլոր գիտնականքն այժմ ամենայն ջանքով գիւտի մը վրայ կը զբաղին, որ այժմեան դարուս այնչափ փառաց վրայ նոր պարծանք մի ևս կ'աւելցնէ:

Գիտութեան որ և իցէ ճիւղի մը մէջ,

չկային թերևս այնչափ խառնակութիւնք, անստուգութիւնք և մթութիւնք, ինչպէս կը գտնուին իմօրման և մարմնոց փտութեան երևութից մէջ: Անթիւ տարբեր են թաղրութիւնք և ընդդիմամարտ վարդապետութիւնք մի